

## ԳԻՐԵՐՈՒ ԳԻՒՏԸ

### Հայ և օտար մասնագէտներու գնահատմամբ

«Խարթի է ըսել, թէ նայ մշակոյթի խևական գոյութիւնն սկիզբ առաջ այրորդին ստեղծումէն, Աստուածաշունչի թարգմանութենէն ու անոր յաջորդած գրականութենէն, որոնք նայ ժողովորդին թիրին ինքնանաշման: Այդ շրջանէն սկսեալ, շնորհի գրաւոր լեզուի ու գրականութեան, պահապանուեցաւ ազգային գգացումը:» \*

Անթուան Մելլէ

**Ե.** դարուն հայ իրականութեան մէջ տեղի ունեցած բացառիկ իրադարձութեան սոյն բնորոշումը ճշգրտացի գնահատական մըն է որ կը տրուի զիրերու զիւտին: Այդ շրջանը, արդարեւ, մէկ պատմութեան առանձնայատուկ ու շրջադարձային ժամանակաւածն էր որ կը յատկանշուէր մէկ կողմէն՝ քաղաքական իշխանութեան մասնատուածութեամբ ու անկումով, միւս կողմէն՝ հոգեւոր համախմբուածութեամբ և մաւարու կեանքի աննախրնթաց վերելքով: Ճակատագրական այնպիսի պայմաններու մէջ, երբ հարցականի տակ էր ժողովուրդի ինքնուրոյն գոյութիւնը, անոր հանճարեղ գաւակ Մեսրոպ Մաշտոցը զտաւ ճգնաժամէն դուրս գաւու յաւաղոյն ելքը՝ ստեղծելով սեփական այրութեն և սկիզբ դնելով ազգային պարութեան: Անոր զիւտը՝ դարձաւ հայութեան պահպանման անպարտելի զինքը՝ բոլոր ժամանակներու համար և ժողովուրդը՝ երիեւ չզյացաւ պարտ ու պատշաճ մատուցել արժանաւոր իր գաւակին. Մեսրոպ Մաշտոցը դարձաւ բոլորին սիրելի ու պաշտելի Սուրբը, ոկած թոփովախօս մանուկէն մինչեւ զառամած ծերունին, ու կը չարունակէ մնալ այդպիսին:

Մահակ-Մեսրոպէան փառաւոր դարաշրջանին անդրադարձած են ոչ միայն մէկ գրեթէ բոլոր պատմիչները, սկսելով Կորիւնէն, այլև յետագայի պատմարան-քննադատներն ու բանասէրները,

դրականադէտներն ու յեգուարանները Մեծ զործերը որքան ալ իրենց բնոյթով բրյան ազգային, չեն կրնար, այնուամենայնիւ, պարփակուիլ ազգային նեղ շրջանակի մէջ՝ այդպէս եղաւ նաեւ հայ զիրերու զիւտը, որը շուտով ձեռք բերաւ համաշխարհային ճանաչում ու զնահատանք:

Օտարներու հետաքրքրութիւնը զէպի հայ մշակոյթը, սկզբնապէս կը հետապնդէր գրչութէական-քարողութէական նորուատէ, իսկ վերջինիս համար բաւական էր զիւնալ տուեալ ժողովուրդի յեզուն: Այդ գործին էր հետամուռ, օրինակ, Բարթողիմէոս Պոլոնացի բատին եպիսկոպոսը որ 1316 թուականին, Պապի յանձնաբարութեամբ գալով Հայաստան ու սորվելով հայերէն, լատիներէնէն կատարեց շարք մը թարգմանութիւններ: Աւելի ուշ, ժէ դարուն, կրկին օտարներու ձեռքով յոյս տեսան քերականութեան դասադիրքեր: Այս կարդի աշխատութիւններու միջոցաւ հայերէնին

ծանօթանալիք էտք, Եւրոպացիներու ուշադրութիւնն սկսաւ գրաւէ ի նաեւ այդ յեզուով խօսող ժողովուրդի պատմական անցեալը, անոր գրականութիւնը: Մեր անցեալի ժառանգութեան մասնակի ուսումնասիրութիւնը բաւական էր որպէս զի ֆրանսացի արեւելրագէտ Մաթիւրէն Տր Էտ Քրողը (1661-1719) հիմնար Եւ դարու սկզբին հայ դիտնականներու կատարած Աստուածաշունչի գերազանց թարգմանութիւմը ու անուանէր զայն «Թաղուհի թարգմանութեանց», մինչ Կիյոմ Տր Վիլրուուան դիտակցելով, մասնաւորաբար, հազորյն օտար սկզբնաղբիւրներու թարգմանական մեր հարուստ ժառանգութեան կարեւորութիւնը, կ'ըսէ. «Մէկ անդամ բացայացուած Հայաստանը մեր առջեւ կը բանայ Արեւելրի զարգաները ու մենք կը զանենք զանձ մը որ վեր է ամէն պատկերացումէ»:

Նորագիւտ դանձի ուսումնասիրութիւմը սկսան գրադիլ ժթ. դարուն, արդէն ոչ միայն անհատներ, այլև դիտական հաստատութիւններ: Այս երեւոյթն, անշուշտ, արդիւնք էր Արեւելրի նկատմամբ յառաջ եկած ընդհանուր հետաքրքրութեան որմէ անմասն չէր կրնար մնալ Հայաստանն իր զարաւոր և հարուստ մշակոյթով: 1811 թուականին, հիմնուեցաւ Հայագիտական առանձին բաժանմունք մը Փարիզի Արեւելեան Լեզուներու Համալսարանին մէջ, որուն հետեւցան նաեւ ուրիշներ՝ Լուվինի, Մուկուայի, Փեթերապուրկի, Տորպատի և այլ խոչոր կեղրոններու մէջ: Մասնագիտական կրթութիւն ստացան գիտնականները Հայոց յեզուի ու դրականութեան, պատմութեան ու աշխարհադրութեան վերարերեալ իրենց ուսումնասիրութիւններով և հայ պատմիչներու իրենց կատարած թարգմանութիւններով զգալի աւանդ բերին մեր ազգային մշակոյթի օտարներուն ծանօթացներու շնորհակալ դործին:

Հայագիտական յիշեալ հետազոտութւններու արդիւնքները, այլ և այլ հարցերու շուրջ արտայայտուած տեսակէտները կը պահանջին դիտական մօտեցում, բան մը՝ որ զուրս է մեր նպատակին: Այստեղ կ'ուզենք, պարզապէս, բնթերցողի ուշադրութիւնը հրաւիրել Եւ դարուն կատարուած կրթական յեղափոխութեանը տրուած զնահատականին, այդ մէծ շարժման ճիշդ արժեւորումին ինչպէս հայերու, այնպէս ալ օտարներու կողմէ: Ըստրաբար կատարուած քաղածոյ մըն է, զոր կը բերենք ստորեւ՝ իրեւ պերճախօս վկայութիւն զուտ ազգային երեւոյթի մը ունեցած համընդհանուր ճանաչման:

«Հայկեան իրականութեան երկու ամենասքանչելի լոյսեր» կը կոչէ Սահակ Պարթեւին ու Մեսրոպ Մաշտոցին, Միւնիւնի Համալսարանի դասախոս Նոյմանը: Խօսելով այրուցենի սուեղծման քաղաքական ու զաղափարական նշանակութեան մասին, ան կ'ըսէ. «Եթէ այն բոլոր զրոհներուն մէջ որ Եւ դարէն սկսեալ ընդզրկեցին ամ-

բողջ առաջաւոր Ասիան ու, մանաւանդ, Հայաստանոր, հայերը կրցան մնայ որպէս ինքնուրոյն քրիստոնեայ ազգ, ապա այդ կատարուեցաւ չնորհիւ սեփական այրուրենի, որուն միջոցաւ հնարաւոր եղաւ ունենալ սեփական գրականութիւն և ինքնուրոյն ազգի հոգեւոր կազմութիւն։<sup>2</sup> Նոյն ժամանակաշրջանի մէկ այլ, Փրանսացի գիտնական՝ Մէն Մարթէն հայագէտը որն ունի Հայաստանի պատում... թեանն ու աշխատրհադրութեանը նույիըուած ստուար տառումնասիրութիւն,<sup>3</sup> առանձնապէս ուսանելի կը գտնէ հայ գրական այն երկասիրութիւնները, որոնք ճշդրիտ տեղեկութիւններ կը հաղորդեն ոչ միայն հայերու, այլև ամրողջ Արեւելքի պատմութեան վերաբերեալ, սկսած Դ. ղարէն։ Քանի մը տարի անց շարադրած իր մէկ այլ գրութեան մէջ հեղինակը մանրակրկիտ քննութեան կ'ենթարկէ Ե. ղարու ղէպքերը։ «Երեւութապէս զուտ ղրական այս շարժումը, — կը ղրէ ան, — ընդմիշտ բաժնեց հայերուն Արեւելքի միւս ժողովուրդներէն, ղարձնելով անկախ ու ինքնուրոյն, ամրապնդելով քրիստոնէական հաւատը և մերժելով մինչ այդ յայնօրէն տարածուած օտար այրուրեններու օդտագործումը։ Եթէ չ'ըլլար այդ, հաւանարար, հայերը չուտով պիտի ձուլուէին պարսիկներու կամ ասորիներու հետ, յաւիտենապէս հեռանայով պատմութեան ասպարէգէն, ինչպէս եղան հին ասիական շատ ուրիշ ժողովուրդներ»։<sup>4</sup>

ԺԹ. ղարու երկրորդ կէսին, շատ մասնագէտներ որոնց համար հայերէնն այլիւս ղադրած էր անմատչելի ու անհրապոյը րլլայէ, սկսան հետաքրքրուի հայ նշանադիրներու հետ առնչուող զանազան մտանալի հարցերով, առանձին տառերու ծաղումով, այն հենքով՝ որուն վրայ Մաշտոցը կառուցեց իր անկործան կոթողը։ Յաւած եկած ընդհանուր աշխուժութիւնն առաւել թափ ու ծաւայ սոսացաւ։ Ի. ղարուն։ Ռւսումնասիրողներու ղերակչիու մասը, ընականարար, անդրադարձած է Աստուածաշունչի հայերէն թարգմանութեանն ու զոված զայն՝ ամենապերճախօս որակումներով։ Փարիզի Արեւելքան յեղուններու բաժանմունքի հայ գրականութեան ու լեզուի զասախօս էտուար Տիւլորիէն այսպէս կը ընտրուի Ե. ղարու հայ գրականութիւնը։ «Արեւելքի մէջ քրիստոնէութեան ազդեցութեամբ զարգացող ըրոյր դրականութիւններէն հայկականը, անվիճելիորէն, ամենանշանաւորն է իր հարատութեամբ ու ինքնատիպութեամբ։ Ըլլայով մէծ կայսրութիւններու ստհմանալից, հայերն իրենց սուեդաղործութիւններուն մէջ յիշատակած են այնպիսի եղելութիւններ զորս Յոյն կամ Հռոմայիցի

պատմիչները յաճախ անդիտացած են, իսկ եթէ հաղորդած են՝ ապա, ոչ ճիշդ»:<sup>5</sup> Աստուածաշունչի թարգմանութիւնը Տիւրորիէն կը դիտէ իրբեւ վայելչաղեղ ու ճշղրիտ վերարտադրութիւն մը որով կրնայ պարծենալ Հայ դասական զրա կանութիւնը: Այդ ճշղրտութիւնն ու կատարերութիւնն են որ Սորոգոնի Համալսարանի ուսուցչապետ Փիքին կը թերաղրէն պնդել, թէ Հայերէն թարգմանութեան միջոցաւ կարելի է նոյնիսկ սրբազրել Յունարէն բնադիրը:

Եղարու զրական Հայերէնի ստեղծումը Համեմատուած է Մարթին Լուտերի նախաձեռնութեան հետ Գերմանիոյ մէջ, ՃԶ-դարուն, երբ Աստուածաշունչի թարգմանութեամբ Հիմք զրուեցաւ ժամանակակից զրական գերմաներէնին: Մաշտոցի ու Սահակի և անոնց աշակերտներու մշակած լեզուն էր, բայ Կաթելրասի, որ դարձաւ ազդային միութեան զյիստաւոր զործօն՝ մէկ բնդհանուր լեզուով միացնելով Համարն Հայ ժողովուրդը:<sup>6</sup> Ռուս րանաստեղծ-դրականագէտ և Հայ միջնադարեան տագերգութեան հմուտ գիտուկ Վարէրի Պրիւսովի բնութագրումով Հայաստանի պատմութիւնը աննաման գոհարներ բայանդակող իւրասեսակ գանձարան մրն է և Համաշխարհային մշակոյթին բերած իր ներգրումով ան նոյնքան արժանի է ուշադրութեան, որքան ամենանշանաւոր ժողովուրդներու պատմութիւնը, չբացառելով Եղիպտացիները, Հելլենները, Հռոմայեցիները և ժամանակակից Եւրոպայի ժողովուրդները:<sup>7</sup>

Հայոց այրուրէնին նուիրուած իրենց հետազօտութիւններուն մէջ Հեղինակները յաճախ անդրադարձած են Մաշտոցի, նուեւ Սահակ Պարթեւի անձնաւորութեան, անոնց՝ իրբեւ անհատի արժանիքներուն և, առհասարակ, Սահակ-Մեսրոպեան դպրոցի զերին: Այսուեղ կ'ուզենք, առաջին Հերթին, մէջրերել Հատուածներ Մաշտոցի աշակերտու ու կենսադիր Կորիւնէն, որը սրտայոյզ բառերով կը նկարագրէ իր ուսուցչի ապրումներն ու մտատանքութիւնները:<sup>8</sup> «Եւ այնպէս արտամական հոգսէրով պաշարուած ու մակարդակատառուած և մտածմունքներու ծփանքի մէջ էր ինկած, թէ արդեօք ի՞նչպիսի ելք գտնէ . . .» (Էջ 40): «Եւ այսպէս, ան շատ նեղութիւններ քաշեց իր ազգին բարի օգնութիւն մը գտնելու Համար ամէն բան պարզեւող Աստուծմէ, իսկապէս, իրեն շնորհուեցաւ այդ բախտոր ու ան, իր սուրբ աֆով Հայրաբար ծնաւ նոր ու սրանչելի ծնունդներ — Հայերէն լեզուի նշանագրեր» . . . (Էջ 42): Կորիւնն, այնուհետեւ, Մաշտոցի ու Մովսէսի միջեւ զուղահու անցրներով աւելի բախտաւոր կը զյիսէ իր ուսուցիչը: «Մեծ Մովսէսը, — կ'ըսէ ան, — այնպէս ուրախ չէր Մինա լեռնէն իջած

տուեն, մինչեւ անգամ աւելի պակաս, որովհետեւ [երբ] աստ-  
ուածատես մարդը Աստուծմէ հրամանն ստացած . . . կ'իջնէր  
յիւնէն . . . , տիրազրուժ ժողովուրդը ձույածոյ կուռքին կ'երկրր-  
պագէր. և Մովսէս յացաւ իսկ երանելին [Մաշտոց] լեցուած էր  
ուրախութեամբ, որովհետեւ դիտէր իրեն դիմաւորելու եկողնե-  
րու բերկրանքը . . . » (էջ 43): Շնորհիւ Մաշտոցի ու Սահակի, այդ  
«երկու հաւասարակիցներու», Հայաստան աշխարհը կը թեւակո-  
խիչ մշակութային գարթօնքի անսախաղէպ շրջան մը. «Այն ժա-  
մանակ, — կը շարունակէ կորիւնը, — անպայման սքանչելի դարձաւ  
մեր երանելի ու ցանկալի Հայաստան աշխարհը, ուր երկու հաւա-  
սարակիցներու ձեռքով յանկարծ, մէկ անգամէն հայարարրառ,  
Հայէրէնախօս դարձան օրէնուսոյց Մովսէսը՝ մարզարէական  
դասի հետ, և յառաջաղէմ Պողոսը՝ բոլոր առաքեալներու գունդով,  
Քրիստոսի աշխարհակեցոյց Աւետարանին հետ միասին ի՞նչ  
սրտալիր ուրախութիւն էր այնտեղ այնուհետեւ, և ի՞նչ հաճելի  
տեսարան աչքի համար. . . » (էջ 45):

Մեսրոպի ու Սահակի զովքը կը հիւսէ նաեւ պատմահայր  
Մովսէս Խորենացին, դրուատելով առաքինութիւններով բոլորին  
գերազանցած Մեսրոպի հրեշտականման տեսքը, պայծառ խօսքը,  
ժուժկալութիւնն ու այլ բարեմանութիւններ. մինչ Սահակ  
Պարթեւին կը բնութագրէ դիպուկ և բազմարովանդակ մէկ  
նախադասութեամբ՝ «Մահականացու ծնելով, անմահ թողուց իր  
յիշատակը»:<sup>9</sup>

ԺԲ-ԺԳ դարու մատենագիր կարապետ Սասնեցին, որ  
ծաւալուն ներրողեանով մը կը շարադրէ Մաշտոցի կեանքն ու  
զործունէութիւնը,<sup>10</sup> ամենազեղեցիկ որակումները կը շռայլէ  
անոր անձին: Այսպէս, օրինակ՝ «Լուսածագ առաւօտ . . . հրափայլ արփի . . .  
քաղցրացող ամպ մրգարեր անդաստան դժուարագիւտ բիւրեղծաղկա-  
լից մարգ . . . անխարդախ ուսուցիչ . . . յուսոյ վահան . . . մանուշակի  
փունջ . . . որ երեք ազգ լուսաւորեցիր, փառաւորեցիր ու ազ-  
ատեցիր մուրալէ և օտարներու մօտ ճարակելէ . . . » (էջ 38-65):

Ցարզանքի ու մեծարման նման անվերապահ արտայայտու-  
թիւններու կը հանդիպինք նաեւ նորագոյն շրջանի հայ թէ օտար  
հեղինակներուն քոփ: Անդրադառնալով Սահակ-Մեսրոպեան դպրո-  
ցի աշխոյժ և եռանդուն զործունէութեան, Հրաչեայ Աճառեանը  
կ'ըսէ. «Ինչ որ այդ բոլորի մէջ կը զերազանցէր ու ամբողջ  
շարժման անիւը կը կազմէր՝ անկախ ազգային ինքնա-  
ճանաչութեան և ազգային հերակայութեան գաղափարն էր որ  
մինչեւ այդ չկար . . . Հայաստանի ամէն կողմ բացուած դպրոց-  
ները . . . Սահակի ու Մեսրոպի անխոնջ զործունէութիւնը և իրենց

աշակերտներու ուսումնասէր եռանդը կարճ ժամանակի մէջ այնպէս բարձրացուցին Հայոց հոգեւոր ու մտաւոր հորիզոնը, այնպիսի ծաղկեալ վիճակի մը մէջ զրին բովանդակ երկիրը, որուն երբէք չհասաւ յետոյ, անցեալին . . . ամրող այս մեծ շարժումը, զրական այս գործունէութիւնը Սահակի և Մեսրոպի աշխատութեան արդիւնքն է . . . զայով յեզուական արժանիքին, ոչ մէկ դար կրցաւ մօտենալ ոսկեղնիկ յեզուին, և Ե. դարու հայերէնը ամէն դարի ու ամէն ժամանակի համար եղաւ յեզուի դասական օրինակը»:<sup>11</sup>

«Կրօնքը, յեզուն և մատենագրութիւնը որոնք կր կազմեն ազգայնութեան տարրերը, — կր զրէ Ստ. Մալիսասեանցը, — զտան իրենց փրկութիւնը և ազահոգութիւնը ազգային դիրերու զիւտին մէջ, որուն համար այ Հայոց աչզի ամէնամեծ մարդն ու բարերարը պէտք է զիւտուի Սուրբ Մեսրոպ Մաշտոցը»:<sup>12</sup>

Պեոլիինի Համալսարանի դասախոս, բանասէր-պատմաբան Ժողէֆ Մարկվարտը, 1902 թուականին Համագուրկի Արեւելադէտներու Միջազգային Գիտաժողովին կարդացած բանախօսութեան բնթացքին, քրիտառնէական շրջանի սեփական այրութեններու ստեղծման մէջ հայ զիրերու զիւտը կր զիւտէ որպէս բացառիկ զարմանալի երեւոյթ մը ու խօսելով անոր ստեղծման հանդամանքներուն մասին, կ'րուէ. «Եթէ նկատի ունենանք այն պայմանները որոնց մէջ Մաշտոցն ու Սահակը, իրենց մտքի զործունէութեամբ Հոգեւոր ու ժողովրդական ինքնազիտակցութեան բերին հայ ազգը, և անոնց զործի հետ համեմատենք Տանայեան այն պարզեւը զոր Ֆրանց Փեփինը նուիրեց զերմանացի ժողովուրդին, իր ձեռքին ունենալով քաղաքական ու եկեղեցական ամէն միջոց, կը տեսնենք որ Փեփինը և իր զինակից Վինֆրիտը խեղճ թզուկներ կ'երեւին մտքի այս հսկաներու համեմատութեամբ . . . Միջին դարու մէջ ո՞ր ժողովուրդը, — կը շարունակէ ան, — կը այս պարձենալ այն բանով որ եթէ ոչ սեփական յեզուով, զէթ լատիներէնով կրցած րլլայ հրապարակել Եղիշէի «Վարդանանց» պատմութեան նման երկասիրութիւն մը ժողովուրդ մը որ իր ծոցէն ծնած է այսպիսի մարդիկ և զանոնք կը յարգէ որպէս զիւցազուններ, անկարելի է որ ի սպառ ջնջուի, քանի կը հետեւի անոնց օրինակին»:<sup>13</sup>

Մաշտոցի անձի ու զործի խտացած պատկերն ու դնահատականը կը տայ պատմաբան Լէօն, անոր նուիրուած իր զրքոյ-կին մէջ.<sup>14</sup> «Երկրի չարչարանքներուն, ճզնաժամերուն մէջ ծնաւ համեստ միտքը որ դնաց ասիականութեան սպառնալիքներուն զէմ և յայտարարեց, թէ այդ երկիրը պէտք է ապրի. Այդ միտքը քանի մը յառաջադէմ մարդկանց մէջ կ'ապրէր, բայց զայն իրականացնողը, կեանքի հրաւիրողը միայն մէկն էր, և այդ մէկը

ուորր Մեսրոպն էր . . .» (Էջ 141): «Գողթան զաւառը մեր պատմութեան մէջ պէտք է հաջակուի ոչ միայն իրրեւ հին երդերու հայրենիք, այլև իրրեւ տեղ մը, ուր առաջին անգամ ծնաւ հայ գրականութեան միտքը: Մեր ամրող պատմութեան բնիմացքին այս առաջին մէծ զէպքն էր, երբ հայ ժողովուրդը ճշմարխու, նշանաւոր յաղթութիւն տարաւ . . .» (Էջ 158): «Զէնքերն ու անթիւ գոնդերը չեն որ էր կազմեն երկրի մը բախտոր, այլ ժողովուրդի ժիարքը:

**Խոսաւորոց** Հիմնարկութիւնները: Առանց խօսաւորութեան չի կրնար ուրար ուժեղ, ինքնուրոյն, կենսունակ ազգ: Տիղրաններու յաղթութիւններէն մեզ ոչինչ մնաց ժառանգութիւն, մինչդեռ ամրող 15 զար է, ինչ հայր ունի հաստատ ու անկողովութելի մնացած ժառանգութիւն մը, և այդ՝ Մեսրոպի աննման յաղթութենէն է մնացած» (Էջ 180-181): «Այն ինչ կառարուեցաւ Հայուսանի մէջ՝ երեւոյթ մըն էր որ նախ և առաջ պատիւ կը րերէ Մեսրոպի հանճարին, որ առաւ հնար՝ ստեղծելու ամենակառարեալը, այնպիսի զործիք մը որմէ տեկի յաւը հայուն պէտք չեղաւ այսքան երկար ժամանակ . . .» (Էջ 182):

Հայոց այլուրենիւ ու Ռուկեղարեան մեր մատենագրութեան մասին խօսած ու գրած են նաեւ շատ ուրիշներ որոնց բոլորին անդրագաւանայ, պարզապէս, անճարին է: Մեր խօսքն առարտելէ առաջ, սակայն, կ'ուզէնք հսու մէջրերէլ քանի մը նմոյշ քաղուած՝ 1935 թուականին, Ասուածաշունչի թարգմանութեան 1500-ամենակի տաթիւ կազմակերպուած հանդիսաւթիւններու ժամանակ օտար ժամանելիցներու ելոյթներէն:

### Անքուան Մելլ (Փրանսացի լեզուարան, նախագևո)

«Յայոնի է որ հայ այլուրենիր զորիս-զործոց մըն է: Հայ հնչարանութեան հնչիւններէն իւրաքանչիւրը յատուկ նշանով մը նօթագրուած է: և սիստեմը այնքան յաւ հաստատուած է, որ հայ ազգին հայթայթած է հնչարանութեան վերջնական արտայալութիւն մը, արտայալութիւն որ պահպանուած է մինչեւ այսօր առանց փափոխութիւն մը կրելու, վասն զի սկիզբէն իսկ անիկա կառարեալ էր»:<sup>15</sup>

**Հանս Մզիր (Ալեքսանդր Համազարամի նայելու լևոտի տաղապետ)**

«Եթէ հայերէն թարգմանութիւնը համեմատութեան առնենք զոթական և սրաւական թարգմանութիւններուն հետ, պիտի բանեք որ վերջիններուներկային առելի իւնդագարանական արժէք կը ներկայացնեն և կամ գրական մնացորդներ են, մինչ հայերէնը կ'ազգրի մինչեւ օրս . . . Այս թարգմանութիւնը առաջին կարդի մասուոր մէծագործութիւն հարկ է համարել: Անիկա բազմապատիկ պատզարեր եղաւ: Առաջին զծի գրայ անոր արդիւնքն եղաւ, որ

նորագոյն քրիստոնէութիւնը կրցաւ դիմակալել Յաղկերտ Բ-ի պահպակ Հայութանքներուն որ Հայերը, թէպէտ առանց պետութեան, բայց կրօնի, լեզուի և զրի զօդով միացած կրցան պահպանել իրենց ազգութիւնը, և որ Հայ Եկեղեցին իրեւ միակը, վերջինը Աստու քրիստոնէական ազգային եկեղեցիներու, մինչեւ այսօր, ի հեճուկու ամէն թշնամեաց և Հայութանաց, կրցաւ պահել ինքինքը»:<sup>16</sup>

### Յրանց ՎԵՐՖԼ (Ականդիացի գրող)

«Յուզիչ, վսեմ պատկեր մրն է տեսնել Մեսրոպ մենակեացր, այս իրական հանճարը, իր վանական խցկան մէջ, թէ ի՞նչպէս անովերջ դիշերներ, առկայձ ձէթի նշոյլին տակ, վրձինն ու դրացը ձեռքին, տարօրինակ ձեւեր կ'ուրուաղծէր անդադար . . . Երկու կրակ կար վառուած այս միայնակեացին սրտին մէջ՝ սէրը դէպի կրօն և սէրը դէպի իր ազգը: Երկու ուժեր անդուլ կ'արծարծէին այդ կրակները մին՝ մտքի խորաթափանց ուժն էր որ զիտէ ամէն զաղափար ծայրէ ի ծայր մտածել և ոչ մի առարկութենէ չի խուսափիր+և միւսը՝ սուրբ նուիրում մը դէպի դերազոյն ճշմարտութիւնները: Եւ երրորդ ուժ մրն ալ իրը սատար կ'աւելնար առաջիններուն վրայ՝ յամառ տոկունութիւն մը որ միայն այն մարդկանց յատուկ է, որոնք վշտերէն չեն խորտակիր և մինչեւ խոր ծերութիւն կը հասնին: Կը բերուիմ րսելու, թէ միայնակեաց Մեսրոպի նկարագրին մէջ մարմնացած է մաս մը էութենէն այն ժողովուրդին, զոր ոչ մէկ վիշտ կրցած է ցայսօր խորտակել . . . Ազգի մը մտաւոր կեանքը կը սկսի անոր նշանադիրներովք . . . Ս. Մեսրոպ նշանագիրներու դիւտն ըրաւ Ս. Գրքի և յետազայ բոլոր զրբերու համար Բայց այսքանը բաւական չէր. հրաշք մ'ալ կատարւեցաւ ժողովուրդներու մատենագրութիւններն երբ տակաւին իրենց օրրանին մէջ են, թերակատար և նախնական ձեւի մէջ են. դարեր պէտք է անցնին որ անոնք դասական կատարելութեան, իրենց ոսկեղարուն հասնին: Միայն հայ մատենագրութիւնն է որ մէկ անդամէն իր ոսկեղարով, իր դասականութեամբ երեւան եկած է: Միայնութեան և յութեան մէջ, օտար քաղաքակրթութիւններու պատեանին տակ յեզուն պտուղի մը նման հասունցաւ և ապա կուսական ու անդարտ, իր բոլոր ուժովքը զուրս ժայթքէց . . . Սովորած ենք Ե.-Ը. զարերու շրջանը «խաւար» անուանել: Հայոց համար ան «լոյս» էր . . . այնպիսի կացութեան մը մէջ, ուր ամենահզօր և դեռ պատերազմիկ ժողովուրդներ անդիւտ կորսուած կ'րլլային, Հայութիւնը իր զոյութիւնը պահեց . . . Բիւզանդացիներ և Պարսիկներ չարաչար պատառեցին Հայուն հողը, սակայն հայր ոչ միայն պահեց իր զոյութիւնը, այլեւ իր մտքին հարստութիւններովք ճոխացուց իր թշնամիները: Եւ ետքէն՝

նորագոյն շրջանի մէջ, երբ խորամական ովկիանն Փոքր Ասիան ողողեց և Խալիֆայութեան ալիքները Վիւննացի պարփառները կոծեցին, արեւելեան Հռոմէական մշակոյթն անհետ կորսուեցաւ, մինչդեռ հայութիւնը՝ այս փոքր քրիստոնեայ կղեակը իր գոյութիւնը պահեց և դեռ եւս լոյս ու ջերմութիւն սփուց աշխարհին «Մվ է յաղթանակներու վրայ խօսողը, զիմանալն է քաջութիւնը»: մեծ յանաստեղծի այս տողը ճշգրտօրէն կը պատշաճի հայ ճակատագրին...»<sup>17</sup>

#### Փրօֆեսէօր ն. Եօրկա (Ծումանացի պատմաբան)

«Դուք որ հաւաքուած էք այսօր ձեր մեծ դարադարձր տօնելու համար, զիտէ՞ք թէ որքան իրաւունք ունիք հպարտ ըլլայու: Ուրիշ ժողովութիւններ ու տօներ ունին, բայց անոնք կը տօնեն աւելի իրենց յաղթանակները, պատերազմներու փառքը: Այո՛, ժողովութիւններ կան որ բռնութեան յաղթանակը պաշտամոնք բրած են իրենց Բայց ինչ զեղեցիկ է երբ ձերինին նման հին և մեծ ժողովարդ մը ոչ թէ կը մտածէ իր մղած պատերազմները տօնել, կամ իր կրած տառապանքները, այլ կը տօնէ իր Հոգեկան նուաճումները: Աստուածաշունչի ձեր թարգմանութիւնը, ասկէ 15 դար առաջ, մէկն է ամենէն մեծ Հոգեկան յաղթանակներէն՝ զոր երրեւիցէ ժողովուրդ մը կրնայ տարած րիրայ պատմութեան մէջ»:<sup>18</sup>

\* \* \*

Գիրերու զիւտի շուրջ անցեալին, ինչպէս և նոր ժամանակներու մէջ այլ և այլ անձնաւորութիւններու արտայայտած կարծիքները ընթերցողի ուշադրութեան ըերելու առիթ տուողը՝ թարգմանչաց տօնն է: իր ընոյթով եկեղեցական, նշանակութեամբ համազային, բատ էութեան քաղաքական տօն մը՝ որ եկեղեցին կը նշէ ամէն տարի, Հոկտեմբեր ամսուն: Անդրադարձր զոր կատարեցինք և զնահաստականներու փունջը զոր ըերինք, մեր կարծիքով, աւելի քան բաւարար են ճիշդ հասկնարու համար Եղարուն հայ իրականութեան մէջ կատարուած իրազարծութիւնը: Ժամանակի թերադրանքն էր որ յառաջ ըերաւ այդ պահանջը և մեր բախտաւորութիւնն էր որ նոյն ժամանակը ծնաւ այդ պահանջը բաւադոյն բաւարարողին: Սոյն տարեղարձով յարդանքի տուրք մը չէ միայն զոր կը մատուցենք մեր երախտաւորներուն: ան մեզի համար նաեւ անհրաժեշտ խթան մը, մղիչ ուժ մը, ուսանելի դաս մըն է, որպէս զի զործենք նոյն ոգիով ու պայծառատեսութեամբ, արդէն նոր ժամանակներու պահանջքին համապատասխան:

ինքնապահանումը, ազդային արժանապատռութիւնը ներկայիս նոյնագիս վտանգուած են ու խոցելի։ պիտի ջանալ արժանապէս օղառւիլ մեր փառաւոր անցեալի փորձէն ու զործել՝ լոթանալով ճիշդ ուղիով, որպէս զի ոչ թէ ամօթահար հակենք մեր զլուիր, այլ հոգարտ և ինքնավստահ, մեր պատուաւոր տեղը դրաւենք քաղաքակիրթ ժողովուրդներու շարքին, նոր ժամանակներու մէջ ևս արձանագրելով «զովութեան և յիշատակութեան արժանի բազում զործեր»։

### ԱՐՄԵՆԻ ՔԼՈԾՎԵՐԵԱԿԱ

\* Դաեւ յիտագոյ մեցրերումները, եթէ օտար լեզուով են կամ արեւելանայերէն, բերած ենք արևմտահայերէնով։

### ԱՊՀԲԲԹՆԵՐ

- 1 Antoine Meillet, De l'Influence Parthe sur la langue arménienne, Paris, 1920, REA, p. 164-165.
- 2 Neumann, *Versuch einer Geschichte der armenischen Literatur nach den Werken der Mechitaristen*. Leipzig, 1836, S. 25-28, 35.
- 3 Saint-Martin, *Mémoires historiques et géographiques sur l'Arménie*. Paris, 1818, p. 4-12.
- 4 Lebeau, *Histoire du Bas-Empire*, T.V. Paris, 1826, p. 317-324.
- 5 Ed. Dulaurier, *Histoire, dogmes, traditions et liturgie de l'Eglise arménienne*. Paris, 1859.
- 6 I.A. Gatteyrias, *L'Arménie et les arméniens*. Paris, 1882, p.67-79.
- 7 Valeri Brussov, *Letopisze istoricheskikh soudeb armyanskovo naroda*. Yerevan, 1940, p. 1-5 (ռուսերէնով)։
- 8 Կորինց, Վարք Մեսրոպ Մաշտոցի: Երեան, 1994։
- 9 Մովսես Խորենացի, Պատմոթիւն Հայոց: Երեան, 1981, էջ 443-445։
- 10 Կարապետ Սասնեցի, Ներողեան յաղագս վարոց և մահուան Ա. Վ. Մեսրոպ: Վաղարշապատ, 1897։
- 11 Հր. Աճառեան, Հայոց գրերը: Երեան, 1968, էջ 269-276։
- 12 Ստ. Մալխասեանց, Պասրնթաց Հայոց մատենագրութեան պատմոթեան: Թիֆլիս, 1908, էջ 48-49։
- 13 Փ. Մարկվարտ, Պատմոթիւն Բայերէն Եշանագրերու: Վիեննա, 1913։
- 14 Լեօ, Ա. Մեսրոպ: Թիֆլիս, 1904։
- 15 Յոշարձան Աստուածաշունչի Բայերէն թարգմանոթեան Բազարինգ-Բարխրուամեալի: Երևան, 1938, էջ 463։
- 16 Անդ, է- 445։
- 17 Անդ, էջ 441-443։
- 18 Անդ, էջ 446։